

ՀԱՆԴԵՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ

(Շաբաթակութիւն, էջ 139):

Է

Նախապատմական տարի:

Երկնից օրական շարժման կանոնաւորութենէն դրգեալ՝ առաջին բնակիչք երկրի՝ առին այն շարժման տևողութիւնն իրը չափ ժամանակի: Տուրնջեան և դիշերի դարձադարձ փիշանակութիւնն և արեուն բարերար ազդեցութիւնը բուսաբերութեան վրայ, ՚ի սկզբան գրաւեցին ժողովրդոց ուշագրութիւնը: Օրական շրջաբերութիւնն արեու, որուն ելքն ու մուտքն այնպէս փառաւոր են, և այնպէս դիւրին կը դիտուին, պէտք էլ որ խորին տպաւորութիւն ընէին: որով արեուն մէկ ելքէն միւսը, կամ մէկ մուտքէն միւսը, անշուշտ կազմած պիտի ըլլայ առաջին միութիւնն ժամանակը չափելու Հարկաւոր չէր ճիշդ գիտովութիւններ ընելու այն միութեան չափն որոշելու համար. ամենուն յայտնի ու տեսանելի երեսոյթ մը կ'իմացունէր անոր սկզբնաւորութիւնը:

Առաջին ժողովուրդներն օրով կը չափէին իրենց ժամանակը, և ամեններն ժանօթութիւն չունէին ոչ ամսոյ և ոչ տարւոյ: Եւ այս բանս մասսամբ մը կը բացատրէ թէ ինչն քանի մը ժողովուրդ այնպիսի ժամանակագրութիւն մ'ունին, որուն առաջին թուականները շատ աւելի հեռուն վեր կ'ելլեն քան

ինչ զր սուրբ զիրք կու տան մարդուս արարշութեանը: Անոնց պատմութեան մէջ շատ մը դէմքը պատահած կը տեսնուին ջրհեղեղէն հարիւրաւոր հազարաւոր տարիններ առաջ. անշուշտ իրենց ժամանակադրութեան մէջ օրերը տարի կը համրին եղեր, որով այն զիպաց այնպիսի խորին հնութիւն կը տրուի, մինչդեռ այն հնութիւնն առերևոյթ է:

Բայց հաւանօրէն ամիսն երկար ժամանակ անծանօթ մնացած չէ այն ժողովրդոց: Յեւս բարդելու և դիզելու բազմաթիւ օրեր իրենց պատմութեանց կամ իրենց աւտնդութեանց մէջ, այն նախնական ժողովուրդը պէտք զգացած պիտի ըլլան ունենալու աւելի կարճ միութիւն մը ժամանակի: Այն ասեն դիտած պիտի ըլլան լրւանի եզական երեսոյթները, և անոր փօփոխմանց շրջանաւոր վերացածը, և հստատած պիտի ըլլան ամիսը կամ լրւանաւորութիւնը: Յատ կապէս խօսելով, այս եղած պիտի ըլլայ անսոնց տարին: որ մեծագոյնն էր սովորական շրջաններուն, որով կը չափէին ժամանակը: Ուստի միօրեայ տարւոյն յաջորդեց միամսեայ տարին, որուն ազդեցութիւնն ոչինչ նուազ մեծ եղաւ այն նախնական ժողովրդոց ժամանակագրութեան վրայ:

Ամիսն իրը տարի շատ աւելի երկար ժամանակ տեսեց քան թէ օրական տարին: Լուսնաւորութիւնը բաւական եղաւ շատ դարեր, ինչպէս մինչև հիմա

ալ բաւական կը համարուի այն ժողով-
վորդներէն, որոնք գեռ ևս քաղաքա-
կրթութեան նախադրունքը կը զըս-
նուին : Մարդկային յառաջադիմու-
թեանց շարժառիթն է պէտքը : Որչափ
որ մարդս յառաջադիմուց քաղաքակր-
թութեան ճամբուն մէջ, յարաբերու-
թիւններ կապեց, իմացականութիւնը
զարդացաւ, անձուկ եկաւ իրեն ինչ որ
իրեն հարցը բաւական կը համարուէր,
և ստիպուեցաւ փնտուելու ամենայն
կարելի հնարիւք զայն, ինչ որ հարկա-
ւոր էր իր նոր պիտոյից լրութեանը : Ա-
մեն գիտութեանց, ամեն ճարտարու-
թեանց պատմութիւնը զարմանալի
պատիկը մ"է մարդկութեան այս յա-
ջորդական յառաջադիմութեանը, առ
որ կը ձգէ զինքն անդադար մարդկեղէն
արժանապատուութեան խորագոյն ու
սերտադոյն զգացմննք մը, և բազմա-
պատիկ պիտոյից ծագումն, որոնք տի-
րաբար կը պահանջնեն լրումն առնուլ:
ի սկզբան մարդ սակաւուք կը գոհա-
նայ, շատ բան չի փնտուեր իր փափագն
յագեցունելու, նիւթական կենաց պա-
հանջքը կը բաւականացունեն իր տեն-
չանքը . բայց քիչ ժամանակէն իր գո-
զափարներն ընդարձակութիւն կառ-
նուն, երևակայութիւնը կը զարթնու,
կը ջանայ նմանիլ այն երևութից զորս
ընութիւնը կ'ընծայէ իր զարմացմանը .
միաբը կը ձգտի դէպ 'ի անծանօթն,
իր հետաքրքիր աչքը կը թափանցէ
տիեզերաց գաղտնեացը մէջ : Այն ժա-
մանակն իրը 'ի խոր քնոյ զարթուցեալ
կը զգայ թէ ինչ որ կը պակսի իրեն . ա-
ռաջին անդամն է որ իր հարց վայել-
մունքը կը գտնեն զինքը ցուրտ և ան-
տարբեր . անլուր ճիգն կը թափէ նորա-
նոր զայելմունք հայթի հայթելու իրեն :
կը կարենցի իր նախնեաց տղիտութեա-
նը վրայ, քան զայնս աւելի կը զգայ, և
հետևաբար կ'ուզէ աւելի լրացեալ վա-
յելմունք : կը ջանայ ենթարկել զրնու-
թիւնն՝ իրեն իմացականութեանն, կը
խորացնէ անոր գաղտնիքն, զոր ոչ եր-
բէք կ'ըմբանէ, որպէս զի հասնի բա-
ցատրութեան մը որով գոհանայ : Ահա

այն է ժամանակն երբ ընկերութիւնը
ծագումն կ'առնու, ընկերականութեան
բնագրումը կը զարդանայ, յար արերու-
թիւնքն մարդու առ մարդ աւելի սերտ
կը կապուին : Ժողովուրդք կը խառ-
նուին մէկմէկու, կը հաղորդեն փոխա-
դարձաբար այն ամեն բարիքն, զորս
պարզեներ են դիտութեան, ճարտարու-
թեան, և քաղաքակրթութեան յառա-
ջազիմութիւնքն :

Ժամանակազրութեան պատմութեան
մէջ կարելի է հետևել քայլ առ քայլ
մարդկեղէն մտաց վերելական ընթա-
ցիցը : ի սկզբան այլ և այլ ժողովուրդ-
ներն, որով կը կազմուէր մարդկային
աղջը, մէկմէկու հետ սակաւ յարաբե-
րութիւն ունէին . մի և նոյն ցեղի մը
մարդկել գրեթէ իրարու հետ հաղոր-
դակյութիւն չունէին . հասարակաց շա-
հու համար մէկտեղ գալով, ամենինին
այն բազմազիմի յարաբերութիւնները
չունէին, ինչ որ արդի ընկերութիւնք
ունին : իւրաքանչիւր ցեղ առանձին
կ'ապրէր. ամենինին վաճառականութիւն
չկար : փոխանակութիւնը բաւական
կ'ըլլոյին ամենայն պիտոյից : Ապանին
քիչ կը զբաղեցունէր աննոց միտքը, կը
համրէին օրերն ըստ չափուն որ նա-
խախնամնութիւնը կը պարզուէր, ամե-
նեին պէտք չէին զգար բաղմանուած
ժամանակագրութեան : իրենց պատ-
մութեան նշանաւոր գէպքերը կը փո-
խանցէին որդուց որդի . մէկմէկէ շատ
հեռու չէին, որ կարելի ըլլար հաշուել
դիւրաւ օրերուն թիւն որ անցեր էին
այն դիպաց կատարուելէն ետքը : Աչ-
տարի կար, ոչ ամիս, օրը բաւական
էր :

Սակայն աշխարհքս երթարով կը ծե-
րանար, և գէպքերը կը սկսէին կոր-
ուուիլ անցելոյն մէջ : Ասոնց կատարուե-
լէն վերջն անցած օրերուն թիւն հետ-
չետեւ կը զիջուէր ու կը հսկայանալ
առաւել քան զափը, և կը սպառնալ
մարդկանց յիշողութենէն գուրս մնալ :
Զգալի ելաւ պէտք զանոնք խմբելու և
անոնցմով ամիս կազմելու : Այս նորու-
գութեանէս մեծ պարզութիւն մը ծա-

գեցաւ, և ամիսը բաւական եղաւ առ ժամանակ մը պահելու դիպաց յիշա- տակը :

Բայց որչափ որ երկիրս կը բազմա- մարդանար, ցեղերը կ'ընդարձակէին, մէկտեղ կը խմբուէին ազգ կազմելու համար, այնչափ փոխանակութիւնք բաւական չէին ըլլար. որով վաճառա- կանութիւնը ծագեցաւ, ճարտարութիւ- նը նպաստեց քաղաքակրթութեան յա- ռաջադիմութեանցը, այնուհետեւ ամիսն ա'լ բաւական չկրցաւ ըլլալ ժամանակն որոշելու : Ըկան գործածել արևոն տարեկան շրջաբերութիւնը՝ դէպքի մը կատարման ժամանակը նշգելու հա- մար : Միայն 'ի սկզբան արևուն շրջա- բերութիւնն ամբողջապէս նկատողու- թեան չառնուեցաւ, անոր տեսողու- թեան մէկ մասամբը զոհ եղան : Դիտե- լով այն կարգն ու կանոնաւորութիւնն որով եղանակներն իրարու կը յաջոր- դէին անընդհատ, առին անոնց անո- ղութիւնն իրը տարւոյ չափ : Շւտով մինչեւ արևն իր պարունակին շրջանը կը կատարէր, չորս տարի կը կազմուէին՝ իւրաքանչիւրը մէյմէկ եղանակ : Ժա- մանակաչափութեան այս նոր միու- թիւնն անշուշտ աւելի ընտրելի էր քան թէ ամիսը, բայց գեռ ևս բաւական չէր : Բաց ՚ի համառօտութենէն այս թերութիւնն ալ ունէր, որ ճիշդ երևու- թի մը վրայ հիմնուած չէր . և հետեա- բար ենթագրեալ երկարութիւն մ'ու- նէր :

Շուտով այս նախնի ժողովսւրգները ծանր անպատեհութիւն մը դիտեցին : Անտեղեակ ըլլարով աստեղաբաշխա- կան երևութից, օդաբանական փոփո- խութեանց վրայ կը հիմնէին իրենց տա- րին : Արդ այն ատեններն, ինչպէս հի- մայ ալ, եղանակները կանոնաւոր չէին . երբեմն ձմեռը կ'երկարէր քան զոլո- րական չափը, երբեմն ամառը կանուխ կը վերջանար, և շատ գժուարին կ'ըլ- լար տարւոյն չափն որոշել :

Շւտով հարկ եղաւ թողուլ եղանա- կաց շրջանն ու փնտուել նոր միութիւն մը շատ աւելի գոհացուցիչ քաղաքա-

կրթութեան պիտոյիցն, որ և միանգա- մայն հիմնուած ըլլայ նուազ անփոփո- խելի երևութից վրայ :

Միեղանակեայ տարիներուն յաջոր- դեցին 354 կամ 360 աւուրց շրջաննե- րը, որոնք հաւանօրէն հաստատուեցան ջրհեղեղվէն քիչ դար ետքը, և յիրաւի անկատար էին, սակայն աւելի նշանա- կութիւն մ'ունէին՝ քան թէ այն տա- րիներն որոնք անոնցմէ առաջ կային :

Արդ կը մնայ տեսնել թէ ինչպէս հին ատեն գլխաւոր ազգերն իրենց տարին կը կազմէին, և թէ այս շրջանն ինչ յա- ռաջադիմութիւն կրեց մինչև Յուլիոս կեսարու վերանորոգութիւնը :

Ը

Եղիպտական տարի :

Ի սկզբան Եգիպտացիք սահմանեցին տարին 360 օր, բաժնելով զայն տաս- ուերկու հաւասար ամիս, իւրաքան- չիւրն 30 օր :

Կը համարուի թէ ասկէ ծագած ըլ- լայ հնուց 'ի վեր սովորութիւնն բաժնե- լու բոլորակի շրջապատն 360 աստի- ճան, և թէ այս եղած ըլլայ սկիզբն եր- կոտասաննորդական բաժանման շատ մը հին չափուց ու կըոռց :

Սակայն տարւոյ այսպիսի տեսողու- թիւնն ամեննեին յարաբերութիւնն մը շունէր ոչ լուսնի շրջաբերութեան տես- ութեանն հետ, և ոչ արևու շրջաբե- րութեան տեսողութեանն հետ . անոր համար շուտով իմացուեցաւ հարկն կարգաւորելու զայն . և աւանդութիւ- նը կ'ըսէ, թէ եղիպտական շաստուած մը կամ դիցազն մը եղաւ այս կարգա- ւորութիւնն ընողն, որ հինգ օր աւել- ցուց տարւոյն վրայ, որով տարին ու- նեցաւ 365 օր : Այս շաստուածը կամ դիցազնը հերմէս կ'անուաննեն Յոյնկ, մակղիր տալով Տրիսմեգիստոս, որ ե- ռամեն ըսել է :

Արդ այս 365 աւուրց անողութիւնը մեծագոյն մերձաւորութիւնն էր եղա-

նակաց շրջանին, որ կարելի էր ամբողջ ջական թուով բացատրել: Սակայն շարունակելով անոր գործածութիւնը, յետ ժամանակաց ծագումն կու տար անլուծանելի խառնակութեան:

Վերաբոյն տեսանք որ եղանակաց դարձին ծյանակիտ շրջանն ունի 365 օր ու մէկ քառորդ օրուընէ իրը տասնումէկ րոպէս պահաս: Այս տարրերութիւնն որ այնչափ փոքրիկ կը տեսնուի, մեծամեծ զժուարութեանց պատճառ եղաւ թէ պատմութեան և թէ ժամանակագրութեան մէջ: Առաջմզանց տանունք այս տարրերութիւնն ու համարինք թէ տարին ունենար 365 օր և քառորդ աւուր:

Յետ տարւոյ մը 365 աւուրց, եղանակները կը վերագալունային քաբորդ մ'աւուր ուշ քան զնախինթաց տարին, երկու տարի ետև՝ կէս օր ուշ կը մնային, երեք տարի ետքը՝ երեք.քառորդ աւուր կ'ուշանային, և չորս տարի ետև՝ ամբողջ օր մը ուշ կը մնային: Օրինակի համար, թէ որ առաջին տարին գարունն սկսած ըլլար 21 մարտի, չորրորդ տարին կը սկսէր՝ 22 մարտի, ութերորդ տարին՝ 23 մարտի, տասուերկուերորդ տարին՝ 24 մարտի: և այսպէս հետըզ հետէ ուշանալով մէյմէկ օր իւրաքանչիւր չորս տարին, յետ 30 անգամ չորս տարիներու՝ գարունն ամիս մը ետքը կը սկսէր. և յետ 182 ու կէս անգամ չորս տարիներու, այս ինքն յետ 730 տարիներու, գարունը ճիշդ վեց ամիս ետև կը մնար. ուստի այն ժամանակը գարունը կը սկսէր 21 սեպտեմբերի, և աշունը՝ 21 մարտի. ամառուան առաջին օրն ալ կու գար 21 գեկտեմբերի, ու ձմեռուան առաջին օրն ալ կը հանդիպէր 24 յունիսի:

Ցայտնի է շփոթութիւնն որ առաջ կու գար պատմութեան ու ժամանակագրութեան մէջ այսպիսի տարի մը գործածելով: Եթէ անցեալ հին ժամանակաց դէսքը մը պատմուի թէ պատահած ըլլաց ամառուան մէջ, ժամանակագիրք կընան դնել զայն յուլիս ամսուն մէջ, մինչեւ կարելի է թէ այն

դէպքը իրզք յունուարի մէջ տեղի ունեցած ըլլայ: Վասն զի ինչ ալ նշանակելու ըլլայ ամիսն՝ օրուն մէջ այն դէպքը կատարուեր է, չի կընար միանգամայն ստուգուիլ թէ ինչ էր եղանակն, գարուն, ամառոն, աշուն կամ ձևեռն: Բայց ինդրեալ եղանակը գտնելու համար պէտք էր ետ ետ երթալ, և իւրաքանչիւր չորս տարին մէյմը՝ մէկ օր տալ:

Յետ 365 անգամ 4 տարիներու շրջանի մը, այսինքն 1460 տարի ետքը, գարձեալ եղանակները կը սկսին վերագառնալ մի և նոյն օրերը. և բոլոր այս շրջանին մէջ տարւոյն ամեն մէկ օրուն կը հանդիպին կարգաւ սկսեալ առաջին օրուընէ մինչև վերջին օրը:

Պատճառաւա այս անմիտանութեան որ կայ ընդ մէջ 365 օրական տարւոյն և եղանակաց շրջանին, առաջինն ըսուեցաւ աննաւատան տարի, և 1460 տարիներուն շրջանն, որուն լրանալովն եղանակները կը սկսէին մի և նոյն օրը վերագառնալ, կոչուեցաւ տարի կատուածոց, չնկային մեն տարի, սորիական շրջան, ենթադրելով որ վերաբերութիւն ունենայ Շնիկ ըսուած աստղին հետ, զոր Եղիպտացիք Սորիս կ'անուանէին, որ Փոքը Շուն համաստեղութեանց մէջ է, և քան զամեն աստեղպայծառապոյն՝ մեր հիւսիսային կիսագնատին վրայ: Վասն զի այն շրջանը կը սկսէր և կ'ըլլար Եղիպտացւոց Թօթ ամսուն առաջին օրն, երբ Շնիկ աստղն արեական ծագումն կ'ունենար, որով սկիզբն կ'առնուր իրենց անհաստատ տարին: Այն շրջանը կը լրանար 1460 տարի վերջը, իւրաքանչիւր չորս տարին օր մը ետ մնալով, նորէն թօթ ամսուն առաջին օրը կու գար կը միաբանէր Շնիկ աստղին արեական ծագումն կ'ունենար, որով սկիզբն կ'առնուր իրենց անհաստատ տարին: Այն շրջանը կը լրանար 1460 տարի վերջը, իւրաքանչիւր չորս տարին օր մը ետ մնալով, նորէն թօթ ամսուն առաջին օրը կու գար կը միաբանէր Շնիկ աստղին արեական ծագումն հետո:

Այս շրջանին վերջինն թօթեր պարբերութիւնը լրացաւ 20 յուլիսի 139 թուականին Քրիստոնի. ուրեմն ըսել է թէ սկսած պիտի ըլլայ 20 յուլիսի 1322 թուականին նախ քան զբրիսատոս: Եղիպտացիք կ'անուանէին զայն րուական Մէնափէրէսի, որ թագաւորեց յե-

գիպտոս 16 յուլիսի 1849 թուականին
նախ քան զբրիստոս, և էր երրորդ՝ ին-
նետամներորդ հարստութեան թագա-
ւորացն եզիպտոսի : Յամին 2782 նախ
քան զբրիստոս կ'ելլէս սովորական շր-
ջանին առաջին պարբերութեան սկիզբն.
ու յամին 3060 թուականին քրիստոսի
կը լրանայ վերջին պարբերութիւնը :

Սակայն եզիպտացիք տեսան որ այս
անհաստատ տարին երկու մեծ ան-
պատշաճութիւններ ունէր, մէյմր եր-
կրագործութեան , ու մէյմր ալ տօներու
կարգաւորութեան : Երկրագործին հա-
մար հարկ չէ որ ամիսն այսպէս կամ
այնպէս անուանուի , և կամ այսչափ և
այնչափ թուով օրեր ունենայ , այլ հար-
կաւոր է որ այն օրերն կամ թէ տա-
րոյն իւրաքանչիւր օրն արևային շր-
ջանին որոշ կէտի մը վրայ հաստատուած
ըլլայ . վարուցանի , նաւարկութեան , և
ուրիշ շատ բանի համար հարկաւոր է
արևուն շրջանը գիտնալ թէ որ ամսուն
որ օրը կ'ըլլայ գարնանամուտ , երբ ա-
մսունամուտ , աշնանամուտ ու ձմեռնա-
մուտ , որպէս զի ըստ այնմ իւրաքան-
չիւր բնական արուեստաւոր իրենց
գործն ուղղեն , և կատարուի կենցաղա-
կան տնտեսութիւնն իր յարմար և հար-
կաւոր ժամանակին :

Իսկ տօներու կարգաւորութիւնն ալ
կը պահանջէր որ ամեն տարի նոյն ա-
րևային հաստատուն օրուան մէջ հանդի-
պած յիշատակները դարձեալ նոյն օրն
անփոփոխ կատարուին : Ուստի թէ որ
այս անհաստատ տարույն օրերուն վրայ
հաստատուէին ամեն տօներն ու յիշա-
տակները , անդադար ու անպատճառ
կը փոփոխուէին և տարույն ամեն մէկ
օրերուն կը հանդիպէին :

Անոր համար հաստատ կրօնական
և գիտնական տարի մ'ալ գրին եզիպ-
տացիք աստեղաբաշխական քննութիւնը,
և ճանշցան 1460 անհաստատ տարուան
շրջանը . իրենց այս երկու տարիներուն
սկիզբն ալ կը զուգաւորէր ընկան ա-
րևական ծագմանն , արևադարձին և
նեղոսի ամբարձման հանդիպած մի և
նոյն օրը :

Շ

Հայկական տարի :

Հայկայ ըստուած շրջանը կը կաղմուէր
նման եզիպտացւոց՝ այնպիսի տարինե-
րէ որ 365 օր ունէին , զրեթէ մէկ քա-
ռորդ աւուր նուազ քան զիրական տա-
րին , որով չորս տարին օր մը եսք կը
մնային , և հետեւաբար նախկին դիրքն
առնելու համար , այսինքն իրական տա-
րոյն հետ համաձայնելու համար պէտք
կ'ըլլար 365 անգամ 4 տարի , այսինքն
1460 տարի : Նոյն անպատեհութիւն-
ները տեղի կ'ունենային ինչ որ վերա-
գոյն տեսանք եզիպտացւոց տարույն
վրայ խօսելով . անոր համար մեր նախ-
նիք ալ հաւանորէն հստատ քաղաքա-
կան տարի մ'ալ ունեցած պիտի ըլլան ,
որ իւրաքանչիւր չորս տարին կ'ընդու-
նէր 6 օր աւելեաց , իրենց տօներն ու
երկրագործական աշխատութիւնները
կարգաւորելու համար : Հայկայ շրջա-
նին վրայ ընդարձակ տեղեկութիւն
ուղղող կրնայ կարգալ թուշիկը Հայրե-
նեաց Հայոց Ա . Էջ 76-104 :

Իսկ Հայոց հին կրօնքը կ'ընդունէր
նաեւ , ինչպէս Արևուելից ուրիշ ժողովուրդ-
ներն , երջանիկ և տարաբախտ օրեր
տարւոյ ամեն ամսու մէջ : իրենց նուի-
րական տարին , ինչպէս տեսանք , բաղ-
կացած էր 12 ամիսներէ , իւրաքան-
չիւր 30 օր , և 5 օր ալ աւելեաց : Նուի-
րական տարին կը ցուցընէ ամառ երջա-
նիկ և տարաբախտ օրերը մասնաւոր ա-
նուամբ , որ կը կրկնուի տարւոյ բոլոր
ամիսներուն երեսուն աւուրց վրայ : Այս
տեսակ վերադիրքն են ընդհանրապէս
չաստուածոց , լերանց , և ուրիշ հասա-
րակ առարկայից անուանք : Հետեւ ալ
կերպով է մի ամսոյ աւուրց կարգը :

- 1 . Արեգ . արեգակն :
- 2 . Հրանտ . հրեղէն գետին . երկիր
Միհրի :
- 3 . Արամ . արական տեղականու-
թիւն , արական շրջան :

4. Մարգար. դաշտի կամ մարգա-
զեսնի մարդ :

5. Անուանք . այս բառն ըստ գրա-
կանութեան կը նշանակէ չվերջացած ,
իսկ ըստ այլակերպեալ իմաստից՝ ըսել
է զարհուրանք և երկիւղ :

6. Մազդեկան . չաստուածային :

7. Աւորդիկ . ծանօթ չաստուածու-
հւոյ անուն :

8. Մինր . կրակի չաստուած :

9. Շփորաքեր . խառնակութիւն բե-
րող :

10. Մուրց . յաղթական կամ յաղ-
թող . որ և ըսել է բուռն . տճ . աշոցք :

11. Երեկզկան . դաշտի կեանք :

12. Անի . Հայաստանի հին քաղաքի
մը անուն է , որ և կարող է նշանակել
անվերջ :

13. Բարքար . անուն լերան Փար-
իար :

14. Վանադ . չաստուած հիւրընկա-
լութեան :

15. Արամազդ . անուն չաստուածու-
թեան :

16. Մանի . լեռան անուն է , որուն
իմաստն է բիշուրմն :

17. Վասագ . այսինքն առանց վերջի :

18. Մասիս . Արարատ լերան ա-
նունը :

19. Անահիտ . անուն չաստուածու-
հւոյ :

20. Արագած . լերան անուն է , և
ըսել է մարդկանց տեղ :

21. Գորգոր (Գրգուռ) . լերան ա-
նուն , զոր ռամփիները կը կոշեն նաև
Քերկոր :

22. Գորրի կամ Գորդին լեռը :

23. Ծմակ . լերան անուն և կը նշա-
նակէ մութ տեղ :

24. Լուսնիակ . լուսին կամ լուսնի
սկաւառակ :

25 Ծրօն (Ցրօն) . սփռումն :

26. Նպատ . լերան անուն . և կը
նշանակէ զիտաւորութիւն կամ նպա-
տակ :

27. Վահագն . չաստուածութեան
անուն :

28. Սէին . լերան անուն :

29. Վարագ . լերան անուն :

30. Գիշերավար . աստղ առաջնոր-
դող գիշերի :

Տարւոյն լրացուցիչ հինգ օրերն ալ
ունին իրենց մասնաւոր անուանակոչու-
թիւնն , որ միանդամայն զանազան աս-
տեղաց անուանք են , որ կ'իշխեն յա-
ջորդաբար այն հինգ աւուրց մէջ : Եւ
կը կոչուին .

1. Լոյծ . կշիռ կենդանակերպ :

2. Եղջերոց . մոլորակի մը անուն :

3. Փառազնուու . լի ազգային փառքք :
(Մոլորակի) :

4. Արուախոր . ապարօշ . խոյր :
(Լուսընթագ կամ Երևակ) :

5. Երկրաւորի . մոլորակի անուն (Հը-
րատ) :

Օրուան քսանուչորս ժամերն ալ զատ
զատ անուններ ունէին . որոնք յարա-
բերութիւն ունին արեւու ազդեցութեն
հետ . և գասակարգուած են բնական
աւուր տեսլութեանն համեմատ , այս-
ինքն արեւուն միանդամ ծագելին մին-
չե 'ի միւս ծագումն : և են

Անուանք տուրնչեային ժամուց :

1. Այգ . արշալոյս :

2. Ծայգ . օրուան սկիզբն :

3. Զայրացեալ . այսպէս կ'ըսուի ,
վասն զի այն ժամուն արեւ կը յաղթէ
և կը սկսի իշխել բոլոր երկրի վրայ :

4. Ճառագայթեալ . այն ժամն է ,
երբ երկիրս լուսաւորուած է ամենայն
տեղ , և երբ արեւու լցոն սփռուած է
բնակութեան տեղերու վրայ :

5. Շառաշիդեալ . որ է ըսել ձաձան-
չառոր , այն ժամն է երբ արեւու շողիւնն
աւելի փայլոն կ'ըլլայ , և երբ կը սկսին
լաւ նշմարուիլ միթնաշաղներն որ կը թա-
փառին երկնից վրայ :

6. Երկրատես . կը նշանակէ կէսա-
ւոր ժամն , կամ այն ժամն՝ երբ արեւու
ջերմութիւնն կ'ընկնի ուղղակի երկրիս
վրայ :

7. Շանրակող . այն ժամն է , երբ արել կայծով կը փայլի :

8. Հրսկար . այսինքն հոսումն կրակի . այն ժամն է , երբ արել կ'արձակէ իւր կրակն երկրիս վրայ :

9. Հուր փայլեալ . այն ժամն է , երբ արեու շողինը կը փայլի կրակի նման :

10. Թաղանքեալ . այսինքն այն ժամն է , երբ արեու ջերմութիւնը կը սկսի տկարանալ :

11. Առաջոտ . մութ լցու . այն ժամն է , երբ արել կ'ուզէ մայլը մտնել :

12. Արփող . եթերական . գիշերուան վերջալուսոյ ժամն է :

Անուանք գիշերային ժամոց :

1. Խաւարակ . խաւար՝ այն ժամն է , երբ կը սկսի գիշերուան խաւարը :

2. Աղջամուղջ . մծութիւն , կամ այն ժամանակն է երբ կը սկսի խաւարը տիրել երկրիս վրայ :

3. Մրացեալ կամ ամենաթանձր խաւարի ժամ :

4. Շաղացոտ . գոլորշապատ , կամ ցողի անկման ժամ :

5. Կամացոտ . մնդական կամ այն ժամն է՝ երբ բայսերը կ'առնուն զօրութիւն և աճումն :

6. Բաւական . հիւթալից . այն ժամն է՝ երբ տոնկերը ծանրաբեռնուած են բնական հիւթերէ :

7. Խօրափեալ . այն ժամն է՝ երբ ցողը կամ գիշերուան գոլորշէքը կը թափանցն գետինը :

8. Գեղակ . իրբ կպչող կամ թրջող . կը նշանակէ այն ժամն՝ երբ երկիրս ծանրաբեռնուած է պարարտութեամբ գիշերուան ցողին ներգրծութեամբը :

9. Լուսաձեմ . առաւօտեան առաջին արշալուսոյ ժամն է :

10. Առացոտ . արեու ծագման ժամը :

11. Լուսափայլ . այն ժամն է՝ երբ արեուն լցուը կը սկսի փայլիլ :

12. Փայլածոր . արեուն մօտիկ մո-

լորակը՝ փալֆլող , և զերմէս չաստուածը :

Ժ

Յունական տարի :

Ի սկզբանէ մինչև վեցերորդ դար յաւ ռաջքան զհասարակ թուարերերութիւնն , Յունաց տարին կը կազմուէր տասուեր կու ամիսներով , իւրաքանչիւրն երեսուն օր : Երկու տարին անգամ մը կ'աւելցունէին աշեղեաց ամիս մ'ալ , որ նոյնակէս երեսուն օր ունէր , որով կ'ըլլար տարին միջական հաշուով 375 օր : Այս տարիները փոխանակաւ կը կազմէին շրջան մը 360 և 390 աւուրց , որ կ'ըսուէր եւերեեակ (triétéride) , վասն զի երրորդ տարւոյն մէջ կը վերադառնային . սակայն իրօք երկերրեակ (diétéride) էր , վասն զի երկու տարի միայն կը բովանդակէր :

Երբ աստեղաբաշխութիւնն սկսաւ ծաղկիլ , Յոյնք տեսան տարին այս կերպ հաշուելուն թերութիւնները , և ջանացին սրազրելու : Պատօմամ ելաւ որ հրամայեալ տօններն ու զոհերը կատարուին մի և նոյն եղանակաց մէջ ու մի և նոյն ամիսներուն մէջ . որով հարկ եղաւ կանոննել տարին արեւուն վրայ և ամիսներն ու օրերն ալ լուսնի վրայ : Հետեւաբար ստիպուեցան հիմնել տարին աստեղաբաշխական հաշիւներու վրայ : Արդէն դիտողութեամբ անգրագարձեր էին որ լուսնաւորութեան մը ճշմարիս տեսողութիւնն էր իրը 29 $\frac{1}{2}$ օր . Կրկնելով զայն՝ ելաւ 59 օր , զոր բաժնեցին երկու անհաւասար մասունք , մէկն 30 օր՝ անուանելով զայն լիաւոր ամիս , միւսը 29 օր՝ անուանելով զայն թերաստ ամիս :

Տասուերկու լուսնաւորութիւնք կամ ամիս , որ փոխանակաւ ունէին 30 օր և 29 օր , կը բովանդակէին տարին 354 օր , որ կը տարբերէր արեւուն ընթացքով կազմուած տարիէն իրը 44 $\frac{1}{4}$ օր . Վասն զի այն ժամանակները տարին կը

համարուէքր 365 օր ու մէկ քառորդ աւոր: Եւ որպէս զի կատարեալ ամիսներ ունենան, բազմապատկեցին ութով արեային տարւոյն յաւելուածք, այսինքն $8 \times 11 \frac{1}{4}$, և ելած 90 օրն երեք ամիս բաժնեցին: Այս երեք ամիսներն աւելեաց համարելով ըստ կարի իրարմէ հաւասար հեռու զրին ութամեայ շրջանի մը մէջ, որ ըստնեցաւ ուրերեակ (octaéteride): Այս նահանջ տարիներն եղան երրորդը, հինգերորդը և ուրերրորդը, որոնք ունեցան տասուիրեք ամիս կամ 384 օր, իսկ միւս տարիներն ունեին տասուերկու ամիս կամ 354 օր: Այս աւելեաց տարին կ'ըստէք Պոսիդէոն, որով նահանջ տարիներուն մէջ կ'ըլլային երկու ամիս մի և նոյն անուամբ, Պոսիդէոն Ա և Պոսիդէոն Բ:

Բայց այս ութերեակ շրջանն ալ, թէ և բաւական ճիշդ էր, բոլորովին չէր համաձայներ լուսնարևային երեսութից հետ, որոնց վրայ հիմունած է տարին: այսինքն տարին կանոնաւորուի արևոն ընթացքով և օրերն ու ամիսները կարգաւորուին լուսնի ընթացքով: Ուստի բաւական չէր որ այս շրջանին վերջն արեք գտնուէր մի և նոյն կէտին վրայ ուստի սկսեր էր շարուիլ, այլ նաև լուսինն ալ պէտք էր նոյն դիրքն առնուզ համեմատութեալի արևուն: Այս ութերեակ շրջանն ունէր հինգ տարի 354 օր, և երեք տարի 384 օր, որ ընդ ամենը կ'ընեն 2922 օր: իսկ արևադարձի տարին ունի, ինչպէս առաջ ալ տեսանք,

օր 365-24221679

այսինքն

օր 365, ժամ 5, բոպէ 48, մանրերէ. 47.5

որ ութ տարուան մէջ կ'ըլլայ

օր 2924-93773482,

այսինքն

օր 2931, ժամ 22, բոպէ 30, մանրերէ. 20.25,

որով իւրաքանչիւր ութերեակ շրջանին

լրանալուն լուսինն ետև կը մնայ իր վեր. Ջին շրջանը կատարելու իրը
օր 0-06226568, .

այսինքն

օր 0, ժամ 1, բոպէ 29, մանրերէ. 39.75.

Ութերեակ շրջանն ունի 2922 օր, և 99 լուսնաւորութիւնը ունին օր 2923-53, որով լուսնին շրջանին սխալը կ'ըլլայ իրը օր 4.53, այսինքն լուսինն ետև կը մնայ իրը մէկուկէս օր իր վերջին շրջանը կատարելու: Այս անպատեհութեան առաջն առնելու համար երկու ուրերեակ բազմադրելով նոր շրջան մը կազմեցին, որ տասնեւլից տարի ունէր, և կոյեցին զայն վեշտասաներեակ (հետաձեւաէտէրիդ), որ կը վերջանար երեք աւելեաց օրերով:

Մետան աթենացին, յամին 432նախ քան դիրիստոս, առաւ 19 տարի փոխանակ կրկին 8 տարւոյ, և առաջարկեց իւնաւուաներեակ շրջանը (ըռեաձեւաէտէրիդ), կամ իր անուամբն ըստած շրջանն լիստոնի:

Այս նորոգութեամբ կ'առնուր Մետան 19 տարի, որոնցմէ 12 հասարակ տարի էին և 7 նախանջաւոր տարի էին, այսինքն ամիս մ'աւելի ունեցող տարի: Հասարակ 12 տարիներն ունէին 144 ամիս, որոնցմէ 72 լիաւոր էին և 72 թերատ. իսկ նախանջաւոր 7 տարիներն ունէին 49 լիաւոր ամիս և 114 թերատ ամիս: Մետան ուղելով աւելի ծցութիւն տալ իր շրջանին, 4 թերատ ամիսները փոխեց լիաւոր ամիսներու, այնպէս որ շրջանն ունեցաւ 110 թերատ ամիս և 425 լիաւոր ամիս, որոնք ընդ ամենը կ'ընեն օր 6940: Արդ 19 արևադարձական տարին կ'ընէ օր 6939-602, որով կ'ելլէ սխալ մը օր 0-398 իւրաքանչիւր 19 տարին անգամ մը: Միւս կողմանէ 235 լուսնաւորութիւնը կ'ընեն իրը օր 6939-687: Այսպէս որ Մետանի շրջանը թէ և քիչ մը նուազ ճիշդ ըլլայ քան զորերեակն համեմատութեամբ արևուն շրջարերութեանը, սակայն շատ աւելի ճիշդ է:

բաղդատելով արևուն ու լուսնին շարժումն և իննեւսաներեւակին օրերուն թիւր :

Մետոնի շրջանին 7 նահանջացր տարիներն են՝ երրորդը, վեցերրորդը, որքերորդը, մետասաներորդը, չորեքտասաներորդը, եօրնեւսաներորդը, և իննեւսաներորդը :

Մետոնին դար մը ետքը կալիպպոս կիւզիկեցի երեւելի աստեղարաշնը, որ մեծին Աղեքսանդրի ժամանակակից էր, Մետոնին շրջանին թեթև սխալն ալ ուղերվ սրբագրել, կազմեց 76 տարուան շրջան մը, որ ուրիշ բան չէ բայց եթէ չորս մետոնեան շրջանին բովանդակութիւնը. միայն վերջին շրջանին օր մը պակսեցուց, որով իր շրջանը կը բովանդակէր օր 27759, իսկ մետոնեան չորս բննեւսաներեակ շրջանք կը բովանդակէին օր 27760: Այս ալ ըստեցաւ կալիպպեան շրջան, որ կը բովանդակէր 4 մետոնեան շրջան, միայն փոխանակ 440 թերատ ամսոց և 500 շիատոր ամսոց, կալիպպոս առաւ 441 թերատ ամիս և 499 շիատոր ամիս, բովանդակերվ ընդ ամենն օր 27759, Արդ 76 արեւադարձական տարին ունի

օր 27758.408476,

այսինքն

օր 27758, ժամ 9, ըուպէ 48, մանրերկ. 12.33,

ուստի սխալը կ'ըլլայ

օր 0.591524,

այսինքն

օր 0, ժամ 14, ըուպէ 11, մանրերկ. 47.67,

իւրաքանչիւր 76 տարուան շրջանին մէջ, Դարձեալ 940 լուսնաւորութիւնք կը բովանդակէն

օր 27758.75366,

այսինքն

օր 27758, ժամ 18, ըուպէ 5, մանրերկ. 16.22,

որով կը հետեւի թէ կալիպպեան շրջանն կ'ունենայ

օր 0.24634,

այսինքն

օր 0, ժամ 5, ըուպէ 54, մանրերկ. 43.78

աւելի քան թէ 940 լուսնաւորութիւնք: Բաղդատելով այս թիւերը դիւրին է տեսնել որ այս վերջին շրջանը շատ աւելի ճիշդ է, քան թէ Մետոնեան շրջանը, և թէ ան աւելի լաւ կերպով կը ներկայացրունէ լուսնարեային երկոյթները:

Յոյնք երկար ժամանակ գործածեցին ուրերեակ շրջանը, վասն զի աւելի կարճ էր, և գրեթէ մէկալոնց հաւասար ճշգութիւն ունէր: Միւս շրջաններն հասարակաց ծանօթ չէին, զորոնք առաւելապէս աստեղաբաշնք կը գործածէին:

Ամենացիք ետևէ եղան հնարելու այս բազմապատիկ յարմարութիւնները, որպէս զի համաձայնեցունեն յունական տարին երկնային երեսութից հետո: Այս յարմարութեանց շնորհիւը կրօնական կամ քաղաքական տօները հաստատուն ժամանակներ կը կատարուէին, և միանգամայն կը համապատասխանէին լուսնի փոփոխմանց հետ, ինչպէս պատուիք սահմաներ էին ժամանակն այն տօները կատարելու:

Նահանջաւոր տարիիներուն մէջ Յոյնք աւելեաց ամիսը կը դնէին ընդ մէջ վեցերորդին և եօթներորդին, այնպէս որ վեցերորդ ամիսը կ'ըլլար Պոսիդէոն և կ'ունենար 29 օր, ու եօթներորդ ամիսը կ'ըլլար Պոսիդէոն Բ և կ'ունենար 30 օր, ութերորդ ամիսը կ'ըլլար Գամելյոն և ունէր 30 օր, և այլն: Այն տարիիներուն մէջ Պոսիդէոն Բ և Գամելյոն հետզհետէ իւրաքանչիւր 30 օր կ'ունենային:

Յունական տումարը, թէ և բազմակնճիւն հաշիւներու վրայ հիմնուած ըլլայ, նախագասելի է քան զեղիպտական տումարը, վասն զի միայն աննաստատ տարիիներով կը բաղկանայ, մինչդեռ առաջինը բաւական ճշգութեամբ կը բացատը լուսնարեային երկոյթ-

Ները, որոնք ամեն ժամանակ հիմնեցի են տումարական արուեստին:

ԺԱ

Հրեական տարի:

Հրէայք ունէին տասուերկու անհաւասար ամիսներ, որոնք փոխանակաւ են 29 օր և 30 օր, որով տարին կը բովանդակէր 354 օր. և թէպէտ այս տարին համաձայն էր լուսնի շրջաբերութեան հետ, սակայն շատ անճշգդ էր համեմատութեամբ արևուն շարժմանցն:

Ինչպէս այն ամեն հին ազգերն, որոնց տարիներուն կազմութիւնը տեսանք, Հրէայք ալ կանխաւ իմացան թէ ինչ մեծ կարևորութիւն ունի տարրոյն համաձայնութիւնն արևուն շրջաբերութեանն հետ : Հետեարար ջանացին գտնելու շրջան մը որ առանց շատ հեռանալու լուսնի շարժմանքն էն կարող ըլլայ ներկայացունել բաւական ճշգութեամբ այն գիտաւոր երեսյներն՝ որոնք արևուն շրջաբերութենէն առաջ կու գան : Առ այս պէտք էր որ եղանակներն ու ընդհանրապէս օդերեսութական կլիսաւոր պատահումները, որոնց պատճառն է արևուն այլ և այլ զիջքն իր պարունակին վրայ, կարող ըլլան պատկանիլ անփոփոխ ժամանակներու : Եթե բազմապատիկ անպտուղ փորձերու, յետ գործածելու կերպ կերպ անպատշաճ նահանջներ, վիրջապէս որոշեցին ընդունելու իննեւտասներեակի շրջանը կամ Մետոնի շրջանը :

Յետ ընդունելու այս շրջանն, Հրէական տարին նման յունական տարրոյն գրեթէ համաձայնեցաւ լուսնարեւային երեսութիւն հետ : Իննեւտասն ամսոց ընթացից մէջ, որով Մետոնի շրջանը կը կազմուի, կը նահանջուէր եօթն ամիս, և այս շրջանին նահանջ տարիներն էին երրորդը, վեցերրորդը, ուրեքրորդը, մետասաներորդը, չորեքրտասաներոր-

դը, եօթնեւտասներորդը և իննեւտասներորդը : Այս երեքրտասաններորդ ամիսն, որ միշտ 29 օր կ'ունենար, կը դրուէր տարրոյն շրջրորդ ամսէն ետեւ, և հետեարար կ'ընկնէր ընդ մէջ թէքէր և Սէրաք ամսոց : Եւ որպէս զի զանց շառնուի այն սրբագրութիւնն ալ զոր բրաւ Մետոնի իննեւտասներեակի շրջանին վրայ, քանի մը թերաւ կամ պահասաւոր ըսուած ամիսները փոխելով լիւոր ամիսներու, Հրէայք ալ տուին տարրուէ տարի փոխանակաւ 29 կամ 30 օր խէտրան և Քատուկ ամսոց : Նահանջ ամիսը կ'ըսուէր Վեադար կամ Ադար Բ:

Ի սկզբան Հրէական տարին կը սկսէր զարնան, և առաջին ամիսն էր Նիւան . յետոյ տարրեցլուխը զրին աշնան սկիզբը, նման Յունաց, Պարսից և Եղիպատացոց, որով Հրէից մէջ երկու տեսակ տարի եղաւ . քաղաքական տարի, որով կը կատարէին կենաց սովորական պիտոյըը, և այս տարին կը սկսէին աշնան, ու առաջին ամիսն էր Թշրի . և կրօնական կամ սրբազն տարի, որ քաղաքական տարիէն կը աարբերէր միայն իր սկզբնաւորութեամբը : Կրօնական տարին կը սկսէր դարնան, և առաջին ամիսն էր Նիւան : Աստուածաշունչ գրոց մէջ թէ մէկ և թէ միւս տարին անտարբերաբար կը գործածուի :

Հրէից մէջ եօթնեակի գործածութիւնը շատ հին է, որուն եօթներորդ օրը շաբաթ կամ հանգիստ կ'ընէին : Խրաբանչիւր եօթը տարին կը կատարէին եօթներորդաց կամ հանգստեան տարի, և նոյն տարին վարուցան չէին ըներ, և երկրին ինքն իրեն տուած թերքը կը թողուին առքատաց : Վեցերորդ տարին եռապատիկ աւելի հունձք կ'ընէին քան զսովրական տարիները : Վեցերորդ տարրուան այս արտաքայ կարգի լիւութիւնը խոստացուեր էր Աստուածոյ կողմանէ առ Հրէայս, եթէ պահէին եօթներորդաց տարին : Եւ զիտելու արժանի բան մ'է, որ 70 տարին իրենց գերութեանն ի բարելոն,

ճիշդ կը ներկայացունեն այն եօթներորդաց տարիներուն թիւր զոր չէին պահած ջրէայք : Ոչ միայն եօթներորդ տարին չմակուած երկրին բերքն աղքատաց կը թողուին, այլ նաև նոյն տարին գերեաց ազատութիւն կու տային, և անկարող պարտատեարց թողութիւն պարտուց :

ՃԲ

Հռոմեական տարի :

Երբ Հռոմովոս հիմնեց Հռոմ քաղաքն, որ օր մը ծանուցեալ աշխարհի քաղաքամայրը պիտի ըլլար, ետևէ եղաւ հաստատել տարի մ'ալ, զոր իր հպատակ ժողովուրդները դորձածեն : Նոյն ժամանակները տեսակ տեսակ տարիներ կը գտնուէին այլ և այլ ժողովրդոց քով : Ումանք դեռ վեցամսեայ տարի կը դորժածէին, այգը եղանակէ եղանակ կը փոխէին իրենց տարիները, որով նռամնեայ տարի կը համրէին : Յոյնք, Հայք և Եղիպտացիք աւելի երկայն և աւելի ճիշդ տարի ունէին : Անոր համար դժուարին էր այս ամենուն մէջ ընտրութիւն ընել Փէտք էր բաւական ընդարձակ շրջաններ առնուլ, որպէս զի մուտք գտած սխալանքն ըստ կարի երկայն ժամանակէ մ'ետքն զդալի ըլլայ, և ըստ կարի կարճատե, որպէս զի կարող ըլլան ներկայացունել երկային երկելովները :

Հատ դժուարին է ճշդութեամբ դիտնալ թէ Հռոմովոս ինչպէս կազմեց իր տարին . մատենագիրք միաբան չեն այս նիւթոյն վրայ :

Հաւանական կարծիքն է թէ Հռոմովոսի տարին ունէր տասն ամիս վոխանակաւ 30 կամ 31 օր . ամեննեին յարաբերութիւն չունէր այս տարին երկնային երկութից հետ, և տեսողւթիւնն էր 304 օր :

Հռոմովոփ տասն ամիսներէն Ապրիլ, Յունիս, Սեպտեմբեր, Սեպտեմբեր, Նոյնեմբեր և Դեկտեմբեր ունէին

30 օր . իսկ Մարտ, Մայիս, հուշինտիլիս և Հոկտեմբեր ունէին 31 օր :

Տարույն առաջին ամիսն էր Մարտ : Հռոմայ հիմնադիրն այս ամիսն ընտրեր էր իրը սկիզբն տարույ, վասն զի ընծայուած էր պատերազմի չաստուածոյն, որ է Արէս, լու . Mars, իրը թէ Հռոմուլոս անոր ցեղէն իշած ըլլայ : Սակայն այս կարծիքն ամենեին ապացոյց մը չունի, միայն թէ Մարտ պէտք էր առաջին ամիսն ըլլար, վասն զի Քուշինտիլիս հինգերորդ ամիսն էր : Հռոմայ առաջին ժամանակաց պատմութիւնը շատ մը առասպեկներով զանդուած ըլլալուն, այնչափ դիւրին չէ որոշել թէ ինչ պատճառաւ Հռոմուլոս իր տարույն սկիզբն է զրեր Մարտ ամիսը :

Մարտի առաջին օրը Վեստայի սեղաններուն վրայ կրակը կը նորոգէին, որպէս զի նոր տարույն մէջ չատիպուին պահնելու նախընթաց տարույն մէջ վառուած կրակը :

Յետ Մարտի կուգար Ապրիլ և Կամ Ափրիլ, որ կը ծագէր Ափրիլի տէ անունէն, որով յաճախ կը կոչուէր Աստղիկ : Ամանիք՝ ի մատենազրաց, որ հոռմէական տումարին վրայ գրեցին, կը սեն թէ Ապրիլ ամիսն երկրորդ գրուեցաւ, վասն զի ընծայուած էր Աստղկան, որ էր մայր Ենէսայ՝ նախահաւուն Հռոմայեցւոց, հետևաբար իրենց ալմայր կըլլար : Այլք կը կարծեն թէ Ապրիլ ամիսը կու գայ յետ Մարտի, վասն զի Մարտ ընծայուած ըլլալով պատերազմի չաստուածոյն, որ բազմաթիւ բանակաց մահուն պատճառ կ'ըլլայ, պէտք էր որ Ապրիլ ալ ընծայուէր Աստղկան, իրը աստուածուէի ծննդոց և միջոց, և ամբիշ վայրագութեան պատերազմականաց :

Մայիս կու գայ յետ Ապրիլի : Այս տեղ ալ կարծեաց տարբերութիւն կայ : Ամանիք կ'ըսեն թէ Հռոմուլոս անուանց այս ամիսը Մայիս, վասն զի նորուած էր Արամազդայ, որ իր վիճակառութեան պատերազմականաց :

կը համարին թէ Մայիս առաջ եկած ըլլայ Մայա կամ Maiesta անունէն, որ էր Հեփեստոսի կինը. վասն զի Մայիսի կաղանդաց օրը Հեփեստոսի քուրմերը զոհեր կը մատուցանէին այն աստուածուհոյն: Արդիշներ ալ կարծեցին որ այս ամիսն ընծայուած ըլլայ առ Մայա մայր Հերմէսի, վասն զի այս ամսուն մէջ վաճառականք զոհ կը մատուցանէին Հերմէսի, որ էր չաստուած վաճառականութեան:

Յունիսի հաւանօրէն կը ծագի Յունոն աստուածուհոյն անունէն, վասն զի այս ամսուն մէջ ընծայուեցաւ այն աստուածուհոյն նուիրուած տաճարին: Մայիսն ոմանք համարեցան թէ Յունիսի անունը տարւոյն չորրորդ ամսուն տըրուած ըլլայ հոռմէական հասարակապետութեան հաստատուելին ետքը, իբր թէ նոյն ամսուն մէջ Յունիսու Բուռտուու մերժեց զՃարկուինեանս:

Աստեղաբայխական դիտողութիւնք ծաղկելով առ Յոյնս, անոնցնով օգտուեցաւ Նուման Պոմպիլիոս, և քան զիւրնախորդն աւելի խոհական խորհրդով 50 օր աւելցուց Հռոմուլոսի տարւոյն վրայ, որով տարին եղաւ 354 օր: Այս մէկ օր պակսեցուց տարւոյն ամսոց վեցին վրայէն, և 56 աւուրց բովանդակութեամբ կազմեց երկու ամիս, իւրաքանչիւրը 28 օր, Յունուար և Փետրուար: Տարւոյն սկիզբը դրաւ Յունուար ամիսը, և վերջը դրաւ՝ Փետրուար ամիսը:

Եատ չանցաւ, 'ի պատիւ անզոյդ թուոյ՝ Նումա օր մ"ալ աւելցուց տարւոյն վրայ, որով տարին բովանդակուեցաւ 355 օր: Այս օրն Յունուար ամսուն վրայ աւելցուց, որ ունեցաւ 29 օր: Բատ այսմ ամեն ամիսներն ունեցան անզոյդ թուով օրեր բաց 'ի Փետրուար ամիսէն:

Նումա դրաւ Յունուար ամիսն յառաջ քան զՄարտ, վասն զի այն ամիսն Յանոս չաստուածոյն ընծայուած էր, որուն կրիին դէմքն իբր թէ կը նըկատէին միանգամայն ապագայն և ան-

ցեալլ, սկսող տարին և վերջացող տարին:

Յունուար, Ապրիլ, Յունիսի, Սեպտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր ունէին 29 օր:

Մարտ, Մայիս, Կուինտիլիս, Հոկտեմբեր ունէին 31 օր:

Միայն ֆետրուար ունէր զոյդ թուով օր, անոր համար ալ ստորին աստուածոց ընծայուած էր:

Նումայի այս 355 օրեայ տարին չէր միաբաներ ոչ արևուն շրջաբերութեանց հետ և ոչ լուսնի շարժմանցն հետ: Ի սկզբան Հռոմայցիք ուղեցին սրբագրել, և նմանելով Յունաց՝ գործածել ուրեկեակ շրջանը. բայց 'ի զուր փորձեց Նումա այս բանն, վասն զի 'ի պատիւ անզոյդ թուոյ՝ տարւոյն աւելցուցած մէկ օրուան պատճառաւ չյանողեցաւ:

Իր զիտեալ նպատակին հասնելու համար, Նումա կազմեց քառամերայ պարբերութիւն մը, որուն մէջ աւելցուց երկրորդ տարւոյն վրայ 22 օր և Մըրրորդ տարւոյն վրայ՝ 23 օր: Այս պարբերութիւններէն վեցը կը կազմէին ուրիշ շրջան մը 24 ամաց, բովանդակելով 8790 օր, որով տարւոյն տեսդիւնը կ'ըլլար օր 366 $\frac{1}{4}$:

Բայց այս առաջին սրբագրութիւնը բաւական չէր, վասն զի միջական տարին օր մը կ'երկարէր. ճշմարիտ արևետին տարւոյն աւելի մօտենալու համար, Նումա առաւ 24 ամաց շրջանին վերջին երկու քառամերայ պարբերութիւնները, զեղչեց այս երկու պարբերութեանց մէջ վեց օր՝ 377 և 378 օր ունեցող տարիններուն վրայէն, որով այն տարիններն ունեցան 374 և 372 օր: Ուստի 24 ամաց շրջանը կազմուեցաւ քառամերայ չորս պարբերութեամիք, որոնց տարիններուն իւրաքանչիւրն ունէր 355, 377, 355 և 378 օր. և քառամերայ երկու պարբերութեամիք, որոնց տարիններուն իւրաքանչիւրն ունէր 355, 374, 355 և 372 օր: Այս 24 ամաց շրջանը կը բովանդակէր 8766 օր, որով միջական տարւոյն երկայնութիւնը կ'ըլլայ օր 365 $\frac{1}{4}$.

Այս 22 կամ 23 օրերն, զոր նումա
աւելցուց նահանջաւոր տարիներուն
վրայ, և որոնք կը վերածուեին 16
կամ 17 աւորց՝ 24 ամաց շրջանին վեր-
ջին երկու պարբերութեանց տարինե-
րուն մէջ, կը կազմէին յաւելեաց ամիս
մը, զոր անսամնեցին Մէրկէդոնիիոս
(Mercedonius): Այս աւելեաց ամսուն
գործածութիւնը տարօրինակ կերպով
էր: Կը յեռուին Մէրկէդոնիոս ամիսն
ամրող ընդ մէջ 23 և 24 փետրուարի:
և 23 փետրուարի յաջորդ օրը կ'ըսէին
1 Մէրկէդոնիոսի, վերջն հետ զհետէ
2, 3, և այլն, Մէրկէդոնիոսի: Երբ կը
սպառէին Մէրկէդոնիոսի բոլոր օրերը,
կը սկսէին համիել 24 փետրուար:

Սերուիոս Տուլլիոսի թագաւորութե
ժամանակ, վճռուեցաւ որ նշանակեալ
օրն տօնավաճառի (πανδίνα) որ ամեն
ութ օրը տեղի կ'ունենար, նոնայց օ-
րերը չհանդիպի: Անոր համար պէտք
էր աւելեաց օրերն այնպէս կանոնաւո-
րելոր այս պահանջմունքը կատարուին:
Քրմապետին յանձնուեցաւ այս բանիս
խնամք տանիլ, բայց այնպիսի անհո-
գութեամբ վարուեցաւ որ բատ հանցս
տարին կարճըցուց կամ երկլուցուց, մեծ
խառնակութիւն պատճառելով, այն-
պէս որ հնձոց տօները ձմեռուան մէջ
կը կատարուէին: Քրմապետները միայն
իրենց շահը կը դիտէին տարին կար-
գաւորելու ժամանակ, և շփոթութիւնն
այն աստիճան հասաւ, որ անտոնօրիների
պէտք զգացուեցաւ կատարեալ և հի-
մանակ ան նորոգութեան տումարին:

Հին մասենապիրը մերթ չուուլուսի,
մերթ նումայի կամ Սերուիոսի Տուլ-
լիոսի կ'ընծայեն աւելեաց ամսուն գործ-
ածութիւնը: Ինչուան ըսին ոմանք թէ
տասնապետաց գործն ըլլայ: Այս ասոյդ
է որ մեր թուականութիւնէն 459 տարի
առաջ այն տասնապետները տեղափո-
խեցին փետրուար ամիսը, որ մինչեւ ա-
նոնց ժամանակ տարւոյն վերջը զրուած
էր, անոնք հիմակուան տեղը բերին
զայն:

ԺԳ

Յուշեան նորոգութիւն տումարի:

Քրմապետք, որոնց յանձներ էին
նումա և իրեն յաջորդներն հարկաւոր
աւելեացն ընելու և առաջուց իւրա-
քանչիւր տարւոյն տումարը կարգաւո-
րելու խնամքն, 'ի սկզբան դատապար-
տելի անհոգութեամբ ամեննեին փոյթ
չէին տարեր այս իրենց վրայ զրուած
պարտքը կատարել: Յետոյ այս անհո-
գութիւնը փոխուեցաւ շահասիրութե՛,
և 'ի շնորհս իրենց բարեկամացն ըստ
կամի կը կարճեցունէին կամ կ'երկա-
րէին տարին, առանց հպատակելու կա-
նոնի մը, Անոր համար հարկ եղաւ այս
շարեաց դարման տանիլ: և առ այս յա-
ռաջադէմ եղաւ Յուլիոս կեսար, որ իր
դիմատորութե՛ ժամանակ, Քրիստոսէ
47 տարի առաջ, կարգաւորեց հռոմէա-
կան տումարը, և համաձայնեցուց զայն
լուսնարեւային երկութիւն հետ, զորոնք
պէտք էր ներկայացուներ տումարն:

Ի սկզբան օգնութեամբ Սոսիգենէն
անուանի աստեղաբաշխին, զոր Աղեք-
սանդրիայէն կանչեր էր 'ի Հռոմ, ճը-
գեցլաւ քան զիւր նախորդներն արեա-
յին տարւոյն տեսօղութիւնը: Կ'երեւայ
թէ Սոսիգենէս գիտէր արևային տա-
րւոյն ճիշդ երկայնութիւնը, սակայն
մուածեց որ աննշան սխալ մը ըրած
կ'ըլլայ թէ որ առնուր տարին օր ՅԵ ¼
և կամ ՅԵ օր և 6 ժամ, հեռաւոր ա-
պագայից թողով ըլլուելիք սրբագրու-
թիւնները:

Ցառաջ քան կարգաւորելու զուու-
մարն, հարկ էր բառնալ սխալներն ո-
րոնք մուստք գտեր էին և բերել ամիս-
ներն այն եղանակաց մէջ որոնց նախա-
պէս կը պատկանէին: Առ այս յամին
708 Հռոմայ, Յուլիոս կեսար բաց ՚ի
Մէրկէդոնիոս ամիսէն աւելցուց երկու
աւելեաց ամիսներ ալ, մէկն ՅԵ օր
և միւսը ՅԵ օր, և դրաւ զանօնք ընդ մէջ
նոյեմբեր և գեկտեմբեր ամսոց, այն-
պէս որ առաջին օրն յունուարի 709 ա-

մին կը համապատասխանէր իր ճշմար դիմութեան տարրւոյն, և մեր տումարիտ դրիցը՝ նկատմամբ արևուն : Ահա ըին հետ ունեցած համապատասխան ւասիկ հետևեալն է կաղմութիւնն այն թուականները :

1 յունուար, 708 Հռոմայ	13 հոկտեմբեր 47 նախ քան գիրիսառու .
Յունուար, 29 օր, կը լրանայ	10 նոյեմբեր »
Փետրուար, 23 օր, կը ոկտիսի	11 նոյեմբեր »
Մէրկէդոնիոս, 23 օր	4 դեկտեմբեր »
Մնացորդ փետրուարի, 5 օր	27 դեկտեմբեր »
Մարտ, 31 օր	1 յունուար, 46 նախ քան գիրիսառու :
Ապրիլ, 29 օր	1 փետրուար »
Մայիս, 31 օր	2 մարտ »
Յունիս, 29 օր	2 ապրիլ »
Կուինտիլիս, 31 օր	4 մայիս »
Սեպտեմբեր, 29 օր	1 յունիս »
Սեպտեմբեր, 29 օր	30 յունիս »
Հոկտեմբեր, 31 օր	29 յուլիս »
Նոյեմբեր, 29 օր	29 օգոստոս »
2 ամիս աւելեաց, 67 օր	27 սեպտեմբեր »
Դեկտեմբեր, 29 օր	3 դեկտեմբեր »
1 յունուար, 709 Հռոմայ	1 յունուար, 45 նախ քան գիրիսառու :

Այս շիփութեան տարին ունէր 445 օր :

Ենտ կատարելու այս առաջին սրբագրութիւնն, Յուլիոս կեսար աւելցուց 10 օր Նումայի տարւոյն վրայ, որով լրացուց տարին ու ըրաւ 365 օր, և զանց առնուած քառորդ օրուան կամ 6 ժամուց համար այս սահմանեց որ չորս տարին հեղ մը մէկ օր աւելցուի տարւոյն վրայ, և այս տարին ըստեցաւ Նահանջ, և ունէր 366 օր :

Բւատի այն յաջորդական չորս տարիներն ըստ այսմ կը բաղկանային .

ա . տարին	365 օր
բ . տարին	365 օր
գ . տարին	365 օր
դ . տարին	366 օր

1464

Միջական երկայնութիւն 365 . 25 օր :

Նահանջ տարւոյն աւելի օրը փետրուար ամսոյն վերջը կը դրուէր, անոր

համար հասարակ տարին որ փետրուար ամիսը 28 օր ունէր, նահանջ տարին 29 օր կ'ունենար :

Իսկ գալով միւս ամսոց, Յուլիոս կեսար տուաւ երկու օր Յունուար, Սեպտիլիսի և Դեկտեմբեր ամիսներուն, որով եղան 31 օր : Յուաւ օր մըն ալ Ապրիլ, Յունիս, Սեպտեմբեր և Նոյեմբեր ամիսներուն, որոնք ունեցան 30 օր : Բւատի այս նոր առումարին ամիսներն եղան փոխանակաւ 30 և 31 օր . այսինքն՝ Յունուար, Մարտ, Մայիս, Կուինտիլիս, Սեպտիլիս, Հոկտեմբեր, Դեկտեմբեր, 34 օր . Փետրուար 28 կամ 29 օր . Ապրիլ, Յունիս, Սեպտեմբեր, Նոյեմբեր, 30 օր : Բատ այսմ կարգաւորութեան Յուլիոս կեսար հրամայեց Փլատիոս գլորին որ կաղմէ տումարն սկսեալ 1 յունուարի 709 Հռոմայ թուականին . որով յուլիսան նորոգութիւնն եղած կ'ըլլայ 45 տարի մեր թուականութենէն առաջ, այսինքն տարի մը Յուլիոսի կեսարու մահուընէն առաջ, և 650 տարի ետքը Նումայի Պոմ-

պիկտոսի . նորոգութենէն : Ուստի զը-
ժուարին իմն կը թուէր բնաւորութեան
չոռմայեցւոց , որոնք երկար ժամանակէ
՚ի վեր սովորեր էին լուսնական տարի-
ներով , համբերել լուսութեամբ այսպիսի
փոփոխութեան : Անոր համար Յովիս
կեսար չկամեցաւ փոխել ամսոց ոչ կար-
գը և ոչ անուանիք . և ինչպէս որ նախ-
նիք սահմաներ էին նոյնպէս ծողուց .
նոյն իսկ և ոչ տարւոյն սկիզբն ալ ուղեց
փոխադրել ճիշդ ձմեռնային արեադար-
ձին օրն , այլ մասնաւոր խորհրդով ըն-
տրեց զնել տարւոյն սկիզբը նոր լուսնի
ծննդեան օրն , որ անմիջապէս ձմեռ-
նային արևադարձէն վերջը կու գար , և
այն տարին ուժ օր ետև հանդիպեցաւ .
և այնպէս յովեան տարին օրուան նոյն
սկզբնաւորութիւնը պահեր է մինչև հի-
մա , որ է առաջին օր Յունուարի , և կու
գայ ուժ կամ լին օր ձմեռնային արևա-
դարձէն ետքը :

Յովեան նորոգութենէն քիչ ետքը
Մարկոս Անտոնիոս հիւաստոսը վճռեց
որ ՚ի յիշատակ Յուլիոսի կեսարու , այ-
նուհետեւ կուրինոյիխ ամսուն անունը
փոխուի և ըստուի Յուլիխ :

Կանոնն որ կու տայ յովեան տումա-
րին նահանջ տարիներն հետևեալն է .
Այն ամեն տարիներն որոնց հազարը
բաժանական ըլլայ 4 բորշյն վրայ ,
այն տարիներն նԱՀԱՆԶ կ'ըլլան . հե-
տևաբար 100 բաժանական ըլլալով 4
թուոյն վրայ , ամեն դարագորիները
նահանջ կըլլան ըստ յովեան տումա-
րին :

Ըստ հրամանի Յուլիոսի կեսարու , որ
պատուիրեր էր հռոմէական ժողովը-
դեան գործածել այն նոր տումարը , ա-
ւելից օրը պէտք էր զնել ամեն չոր-
րորդ տարիներուն վրայ յառաջ քան
սկսելու հինգերորդ տարին , որ սկիզբն
կըլլար նոր շրջանի մը չորս ամաց : Բայց
հոռմայեցի քրմապետներն , որոնք ա-
ռանց երկրայելու կը գուշակէին ա-
պագայն թռչնոց թռիչէն կամ զահեալ
« կենդանւոյ մը ընդերաց դիտողութե-
« նէն , չըմբանեցին որ պէտք էր բազ-
« մապատկել ՚ի ընդ 4 , որպէս զի ել-

« լէ 4 » : (Արակոյ) : Նահանջ տարին կը
սկսէին երբ չորրորդ տարին պիտի մըտ-
նէին , այնպէս որ իրօք կ'աւելցունէին
օր մը՝ երեք տարին հեղմը : Այս կերպ
աւելեացն երեսուննևէց տարիի տևեց .
յորս առնուեցան տասուերկու նահանջ
տարի փոխանակ իննի տարի առնելու :
Աւգոստոս կայսրն այս վրիպակն ուղ-
ղելու համար վեղջեց աւելորդ օրերը ,
և հրովարտակալ պատուիրեց թէ ինչ-
պէս պիտի կատարուի աւելեացն : Եւ
որպէս զի ամենեւին տարակոյս շմայ ա-
պագային մէջ , փորագրել տուաւ Յու-
լիոսի կեսարու կանոնը պղնձէ տախ-
տակներու վրայ , զորոնք քրմապետնե-
րը պէտք էին միշտ աչաց առջև ունե-
նալ :

Յամին 730 Հոռմայ վճռուեցաւ Աշ-
գոստոս անուանել զամիսն Սեպտեմ-
բիս , ՚ի յաւէրժ յիշատակ առաջին կայ-
սերն չոռմայեցւոց , ինչպէս որ կը կրէ
սոյն ամիսը մինչև հիմայ այն անունը :
Վերջին ուրիշ կայսերը ալ ուղեցին ի-
րենց անունը տալ տարւոյն ամիսնե-
րուն , ինչպէս Տիբեր , Կլաւդիոս , Ներոն
և Գոմետիանոս , սակայն չյաջողեցան :

Երբ Հոռմէական կայսրութիւնը կոր-
ծանեցաւ և անոր աւելքակացը վրայ
յալթական կանգնեցաւ Քրիստոնէու-
թիւնը , յովեան տումարն , որ ըստ կա-
րի կը համապատասխանէր արևուն
շարժմանցն , յարմարեցաւ նաև բաւա-
կան ճգութեամբ միաբանելու լուսնի
քառորդացն հետ , որոնցմով կը կանո-
նաւորուէր Զատոկի տօնը :

ՃԴ

Մահմետականաց տարի :

Ինչպէս յառաջագոյն տեսանք , Մահ-
մետականք տասուերկու ամիս ունին ,
որոնք փոխանակալ են 29 և 30 օր , ո-
րով անոնց տարին տասնուննևէ և մէկ
քառորդ աշուր պակաս կ'ըլլայ քան
զարեային տարին : Լուսնի շրջաբերու-
թեան ճիշտ տեսողութիւնն է

օր 29, ժամ 12, բոպէ 44, մանրերկ. 2.8921.

Արդ 12 լուսնաւորութիւնք կ'ընեն
օր 354, ժամ 8, բոպէ 48, մանրերկ. 34.7052.

Ուրեմն Մահմետականաց տարին
կարճ է քան զլուսնական տարին իբր

ժամ 8, բոպէ 48, մանրերկ. 34.7052.

Այս սխալն աւելնալրվ տարուէ տա-
րի կը բովանդակուի ու կ'ըլլայ երեսուն
տարի ետքն

օր 11, ժամ 0, բոպէ 17, մանրերկ. 21.186:

Անոր համար Մահմետականք լուս-
նական տարին իր ճիշդ տեղը բերելու
համար պէտք են 44 օր աւելեաց կատա-
րել 30 ամաց շրջանին մէջ. Այս աւե-
լեաց օրը կը գրուի վերջին ջիշդիձձէ
ամսոյն վրայ, որ կ'ըլլայ այս պարագա-
յիս մէջ 30 օր: Իսկ այս 30 ամաց շրը-
ջանին ահանջաւոր տարիներն են. երկ-
րորդ, հինգերորդ, եօրներորդ, տաս-
եկրորդ, երեքտասաներորդ, վեշտա-
սաներորդ, որքտասաներորդ, քաշ-
նումէկերորդ, քանանույնորսերորդ,
քանանույներորդ, քատնույններորդ:

Հետևաբար Մահմետականաց 30
տարին կ'ընեն 10631 օր, և կը տար-
բերի 30 լուսնական տարիէն իբր բոպէ
17 և մանրերկրորդ 24.456: Այս տար-
բերութեան պատճառաւ ամեն 30 տա-
րին՝ ամիսները կը յառաջեն իբր քա-
ռորդ մը ժամու լուսնի դրէցը վրայ զոր
կը ցուցընեն: Այսպիսի սխալ մը մնծ
բան չէ. 30 ամաց 42 շրջանք բոլորեր
են մինչև հիմայ հիշրէրին կամ Մահ-
մետականաց թուականին հաստատու-
թենէն ՚ի վեր, և սխալն է ժամ 12,
բոպէ 8, մանրերկրորդ 48.552: Նա-
հանջաւոր տարիները կ'անուանեն Մահ-
մետականք քէպս:

Այս լուսնական տարին ալ ունի փ-
րեն աւելի մեծ անպատճէ ութիւններն,
ինչպէս ըսինք անհաստատ տարւոյն
համար ալ. Ամիսներն հաստատուն տեղ
մը չեն բռներ նկատմամբ եղանակաց,
և յառաջուընէ որոշեալ օր մը՝ կարճա-

տես շրջանի մը մէջ՝ տարւոյն շրոս եղա-
նակաց ալ կը պատկանի: ինչպէս տե-
սանք 44 ՚ի օրուան տարբերութիւն կայ
ընդ մէջ լուսնական տարւոյն և արեա-
գարձական տարւոյն, անոր համար 4
Մուհամբէրէմ, որ է Մահմետականաց
տարւոյն առաջին օրը, ամեն տարի կը
յառաջէ մեր տումարին վրայ:

Լուսնական տարւոյն և արեագար-
ձական տարւոյն մէկմէկու հետ ունե-
ցած յարաբերութիւնը դիւրին է որո-
շել և գիտնալ թէ քանի տարուան մէջ
Մահմետականաց տումարին նշանաւոր
օր մը կու գայ նոյն տեղը կը գտնէ յու-
թեան տումարին մէջ: Լուսնական տա-
րին կը համեմատի արեագարձական
տարւոյն հետ, ինչպէս 354 $\frac{11}{30}$ առ 365
 $\frac{1}{4}$. այս համեմատութենէն կ'ելլի մեր-
ձաւորապէս հետեւեալ կոտորակը $\frac{33}{34}$,
որ է ըսել 33 արեագարձական տարի-
ներուն մէջ կը լրանան միջական հա-
շուով 34 մահմետական տարի: « Յո-
ւ մանեան գանձը, կ'ըսէ Արակոյ, յու-
և զեցաւ այս արտուղութեան պատճա-
ռաւու, և տեսաւ որ աստեղաբաշխու-
թիւնն անմիաբան չէր ըլլար Պետու-
թեան շահուցն հետ, որ մինչեւ այն
« ժամանակ կը հատուցանէր պաշտօ-
ռնէից 34 անգամ 33 տարուան մէջ, ա-
և նոր համար վարչութեան մէջ ընդու-
ռնուեցաւ յութեան տումարը »:

Մահմետականք ալ եօթնեակ կը գործ-
ածեն, և մեր ուրբաթն (ձումաա) ի-
րենց պարապոյ օրն է:

ԺԵ

Արդի պարսկական տարի:

ինչպէս յառաջագոյն յիշեցինք, Պար-
սկիք ալ անհաստատ տարի ունէին,
որուն անպատճէ ութիւններէն տարի-
պուեցան կատարեալ նորոգութիւն
մընել տումարի: Լաւ ըմբռնեցին որ
տարի մը չի կրնար ծմարիտ ծառայու-
թիւն մասուցանել մինչև որ հիմնուած
չըլլայ երկնային շարժմանց վրայ:

տի հետամուտ եղան այս նպատակին , Համսնելու , և Օմար-Շէյխան մետասանե- րորդ գարուն մէջ յաջողեցաւ հնարելու այնալիսի գրութիւն մը , որ շատ կը մօ- տենայ յուլեան նահանջաւորութեան :

Ամեն չորս տարին օր մը նահանջ կ'ը- նեն մեզի նման . միայն փոխանակ ա- ւելցնելու օր մը ամեն և տարին , կ'առ- նուն ուր պարբերութիւն կամ շրջան , որոնց եօթն ունի 4 տարի և մէկն 5 տարի . և կ'աւելցունեն օր մը այս պար- բերութեանց իւրաքանչիւրին վերջին տարւոյն վրայ : Որով կ'ունենան յաջոր- դական եօթը շրջան 4 ամաց , որոնց եր- կայնութիւնն է 365 , 365 , 365 , 366 օր : Այս 28 տարին լրանալին ետքը , կը համրուի 4 հասարակ տարի , կը տրուի օր մը հինգերորդին , և վերջը կը սկսի նորէն առաջին կարգը :

Արդ այս ուր պարբերութիւնները կը բովանդակեն 33 ամաց ժամանակամի- ջոց մը , որ ուժ օր նահանջ ունեցեր է , որով միջական տարւոյն երկայնութիւ- նը կ'ըլլայ օր 365 · 2424 : իսկ արեա- գարծական տարւոյն երկայնութիւնն է օր 365 · 24224679 . ուստի պարսկա- կան տարւոյն և բուն տարւոյն ճշմարիտ երկայնութիւնն իրարմէ կը տարբերին իր 0 · 000148321 կոսորակաւ այնպէս որ 10000 տարւուն մէջ և ոչ երկու օր կ'ընէ : Ետքն երբ խօսելու ըլլանք Գրի- գորեան տումարին վրայ , պիտի տես- նենք թէ մինչև ուր կը հասնի անոր կա- տարելութիւնն :

Ժ Զ

Հնդկային տարի :

Շատ տեղեկութիւն չկայ հնդկային տարւոյն ծագմանցը վրայ : Ստուգու- թեամբ չի գիտցուիր թէ ինչ փոփոխու- թիւններ կրեր են ժամանակի այլ և այլ միութիւնքն այն ժողովրդոց մէջ , որոնց քաղաքակրթութիւնը շատ հին է : Հա- ւանական է թէ անոնք ալ միւս հին ազ- դաց նման ընթացք մը բունած ըլլան ,

և յետ գործածելու միօրեւյ տարին , Հնդիկներն ալ ճանշցած ըլլան արեային տարին անոր մեծագոյն նշգութեամբը : Հնդկաց գորիակասի կամարը , որ Քրիստոսէ 4192 տարի առաջ կազ- մուած կը գտնուի , գրեթէ նման է հի- մակուան գործածուածին : Հնդիկք բաժներ են արևուն պարտանակը տաս- ուերկու հաւասար մասունք՝ իւրա- քանչիւրն երեսուն աստիճան : Զոդիա- կոսի մասունքը կը համապատասխա- նէին ամսոց , և այս տաստերկու մա- սունքը կամ ամիսները կը կազմէին վեց եղանակ՝ իւրաքանչիւրն երկու ամիս :

Զոդիակոսը գարձեալ կը բաժնուէր 27 հաւասար մասունք , որոնց իւրա- քանչիւրը կը բովանդակէր 13 ¼ աս- տիճան , և կը ցուցընէր լրւսնի մէկ օ- րուան մէջ կատարած ընթացքը : Որով Հնդիկք իրենց աստեղաբաշխութեան մէջ ունէին զոդիակասի տաստերկուու նշանները , որոնք են երկուասան տունք արևու և կը համապատասխա- նէին ամսոց . և 27 առևնք լրւսնի , որոնք կը համապատասխանէին աշուրց : իսկ զոդիակոսն իր ամբողջութեամբն տա- րւոյն նշանակն էր :

Հնդիկք ուրիշ զոդիակոս մ'ալ ու- նէին , որուն ծագումն անյայտ է ժա- մանակաւ . անոր մէջ նշաններն երեք երեք խմբուած են , որով լսել է թէ տա- րին վեց եղանակ բաժնեն ամեն տեսն ընդունելի եղած չէ Հնդկաց մէջ , և թէ հիմակուան պէս գիտէին բաժնել տա- րին չորս եղանակաց : Այս զոդիակոսին կեղրոնը կանացի պատկեր մը կայ , զոր երկնային կոյս համատեղութիւնը կը համարին :

Ի սկզբան Հնդկաց տարին ունէր օր 365 , ժամ 5 , բոպէ 34 , մանրերկլորդ 45 : Վերջէն աւելի ճշգեցին տարւոյն երկայնութիւնը , և հնարեցին տեսակ մը նահանջ նման թուլիոսի կեսարու նահանջին : Ամեն չորս տարին անգամ մէկ օր կ'աւելցունէին , այնպէս որ յաջորդական երեք տարին 365 օր կ'ըլ- լային , հետևեալ չորրորդ տարին անփո- փոխ կերպով 366 օր կ'ըլլար :

Հնդիկք կը բաժնէին իրենց տարին տաստերկու անհաւասար մասունք, և իրենց տարեգութիւնը կը համապատասխանէր մեր Ապրիլ ամսուն : Խոր հնութենէ 'ի վեր եօթնեակ կը դործածեն, և օրերն եօթը զիխաւոր մոլորակաց ա-

նուամբ կը կոչեն, բոլորովին նման չուռ մայեցւոց : Հնդկաց եօթնեկին օրերը կը բաղադրուի երկու բառերէ, որոնց մէկն է վարամ որ օր բաԵլ է, միւսն է մոլորակի մը անուն : Ինչպէս

Ատտիդավ վարամ	Օր Արեւու	Կիւրակէ :
Սոմա վարամ	» Լուսնի	Երկուշարթի :
Մանկալա վարամ	» Արեսի (Հրատ)	Երեքշարթի :
Բուդա վարամ	» Հէրմեսի (Փայլածու)	Չորեքշարթի :
Բրահասպատի վարամ	» Արամազդայ (Լուսնիթագ)	Հինգշարթի :
Սուգրա վարամ	» Աստղկան (Արուսեակ)	Ռւրբաթ :
Մանի վարամ	» Սատունոսի (Երեսակ)	Շաբաթ :

ԺԷ

Զինացցց տարի :

Զինացիք խորին հնութենէ 'ի վեր կը հաշուեն տարին 365 ¼ օր, որ շատ կը մօտենայ իրական տարւոյն : իրենց նահանջաւորութեան ոճն, ինչպէս Հընդկացն, ամենեւին նոյն է յուլեան տումարին հետ : Յետ երեք հասարակ տարիներու չորրորդը կ'ըլլայ նահանջ :

Բայց տարին ճիշդ 365 ¼ օր չէ, իր ճշմարիս երկայնութիւնն է օր 365.24.22.1679. հետևաբար յետ բաղմաթիւ տարիներու հարկ եղաւ սրբագրութիւններ ընել, և բերել օրերն իրենց ճշմարիտ գրիցը վրայ՝ նկատմամբ արևու : Առ այս Զինացիք ստուերացոյց գործին դործածեցին : Երբ դիտողութեամբ տեսան որ դիշերահաւասարի օրը չէր համապատասխաներ իր ճշմարիտ գրիցը, կը զեղչէին քանի մ'օր, որպէս զի տարին իր օրինաւոր սահմանը մոցունեն, գրեթէ յար և նման ինչ որ Գրիգոր ծդք քահանանայապետն ըրաւ յուլեան տումարը կարգաւորելու համար :

Թէ և Զինացիք արևային տարին կը դործածէին, որուն այսպիսի ճշգտթիւն

մը տուերէին, սակայն սովորական կիրառութեանց մէջ միանգամայն լրւանական ամիս կը վարէին : Դիտերէ էին որ 19 արևային տարի կը բովանդակէին գրեթէ ճիշդ 235 լրւանաւորութիւնք, հնարեցին ինեւնետաներեակի շրջանը, զոր Մետոն արդէն գտեր էր : Այն ժամանակէն սկսեալ տարին կ'ունենար 12 և 13 ամիս : Զինաց նահանջաւոր տարիները նոյն են Յունաց հետ : Անահանջաւոր լրւակիները, կ'ըսէ Պիոյ, կը ներկայացուին մամսաւոր նշանագրով մը, որ կրօնական արարողական մը բացատրութիւնն է : Կայսերական արքունեաց չէջ քառակուսի պալատ մը կայ, որուն չորս երեսները կը նային հորիզոննին չորս գլխաւոր կէտերուն : Այս չէջին շրջապատօր բաժնուած է տասուերկու սրահ, որոնք տասուերկու սովորական լրւակիներունուիրուածեն : Խւրաքանչիւր լրւանաւորութեան սկիզբը կայսրն հետզհետէ կ'երթայ զոյելու համապատասխան սրահին մէջ, եւ երբ նահանջաւոր լրւակին մը կը հանդիպի, զոյը կը կատարէ դրան երկու թեւերուն մէջ տեղն, որ մէկ սրահէն միւսը կը բացուի :

Կը շարունակուի :